

Արշակներու վերածրնող յիրիմիկը .

Ամէն Հայու լանջքին տակ

Իր մէկ հնա պապն արթընցո՛ւր ,

Եւ սրբազնն , յահրժական զանգուածով՝

Զերթ Պարամայի աստուածութիւն մ'անրաժան՝

Զանոնք խոսնէ՛ և խրմորէ՛ եւ ձուլէ՛

Եւ ըստինքովդ ապրեցո՛ւր :

Ա՛յսպէս որ քու մայրենի

Ճաճանչառուստ թեւ թարիչներուզ տակ ամէոփի

Տաքնայ մեր հողն , ու բլուրներուն վրայ խայ-

տան

Թարուններն հին , Նաւասարդները՝ լեցուն

Մարտիկներու վահաններուն կոփիչնով .

Մեր անըզըներն եւ ուրուքները թողած

Ճաճախուտանները նըւասա՞

Կայցակներու Թաթուռն վրայ կըռընչեն .

Էգ առիւծներն ու էգ վագրիրը բողոք՝

Մայրագորոց լիզումով՝

Ըլլան Կայտառ հայկակներու Կաթընտու .

Մեր ամկորովները (լեցուն

Հստուերներով) երգիշներուն Գողթական)

Սը արին մէջ հայ վերթովին

Փոխուին երգի , ու չափուին

Կայցակներու . շշատերով .

Բանւուրն հնատի՛ , հնատի՛ գեղջուկն եւ այգուն

Երբ իր քայլերն ուղղուին զայտերն աւերակ՝

Արշալույն արիւնի հո՛տը առնէ

Եւ լոկ արի՛ւն ժարափ :

Շունչիդ գեիփիւն ու ճառագայթն աչքերուդ .

Նրման գարնան մեր տան սեմերը պըճնող ,

Թող ճամարգին հիւղէ հիւղ .

Բնակարանէ բնակարան . . .

Կանգնի՛ն այրերն ու մայրեր .

Մերը կանգնի՛ , կանգնի՛ տղան .

Ու ամէն ոք ազգին սիրով լոկ արրիս ,

Ազգին Ոգու ով հազորուած ,

Ա՛յսպէս վասի , ապօստամբի , բորբոքի ,

Ու Թորգումայ Տունն ըզգայ

Թէ իր օճախը մարած՝

Այսօր երաբո՛ւի է զարձեր : —

ԴԱԱԽԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

ՊԱՏԳԱՄԱԻՐԻ ՄԸ

ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ

(Եար. եւ վերց)

— 26 Յունիս (1878). — Այցելութիւն
տուին Թարաթուորիի, Սատուլլահի, Ժէսմնիին
եւ Տէլանիին :

Իրիման որ մերթ յուսահատ եւ քիչ ան-
գամ յուսալից է , այսօր ամենամեծ ճշմարտու-
թիւն մը խոստովանեցաւ . « Մարդ ինքիր հին
պէտք է կանատի որ դրկու ո ըստ :

— « Շառալ ում մնացինք , ըսի , շատ պա-
րապ բաների ժամանակ անցուցինք , անձնա-
կանութիւններով պարապեցանք , դէթ ասէէ
եաքը աշխատինք , բոլոր ուժերին հայտառան
ամիռինք . ամենքս պէտք է զիմենք հոն , իթէ
կուզենք զան կենացացինել , եւ այսորուան
աշխատութիւններուս նոպատակն ար Հայսատան
անսպասի վիճակի մը մէջ գնկէ որ կարենաց
զաղթած Հայերուն կենաց , աշխատութեան , ինչ-
իի եւ պատոյ ապահովութիւն առինել , որպէս
զի հոն վիրագանոնն . միւս կողմանէ նւրո-
պայի մէջ մնէ ոյժ եւ գործունեութիւն ունե-
նալու է , զի պէտք է որ եւրոպայի մէջ լաւ
ճանցուինք . ինչ որ ալ ըլլայ մեր մէջ եղած
անհամարանութիւնները , մէջինին մնալու են ,
գուրու հանելու չէ , եւ ազգային խնդրին առջե-
ռուորովին մոռնալու է , ինչպէս որ այսօր ասոր
մէկ գեղեցիկ օրինակը կուտանք . չորսերնիս ալ
իրարու անհամաձայն տարեկ էնքն եւ ենք տա-
կաւին ինչ ինչ տեսութիւններով ու հիմա միա-
սին հկներ միտրաներ եւ մէկ սիրտ եղած այս
մէծ գործին համար կ'աշխատինք :

— Գիշերա ան Անգլիոյ երեկոյթին երթալ
չուզեց իրիման . պնդեցինք որ երթայ , վասն
զի վազ Քօնկրէն Հայոց հնգրով պիտի գրա-
գէր եւ իր ներկայութիւնը հարկաւոր էր . Կըր-
կին մերժեց . սակայն բարեկաղդաբար Մ. եկաւ
որ հարկ զատեց երթալ , եւ մեկնեցաւ . ասոր
վրայ ելաւ հագուելու եւ երբ վար իջած պա-
հուն տեսաւ որ Նարպէջ ծանր վերակուովր ու
նշաններովը զարդարուած է , զայրացաւ . եւ « ես
չեմ երթար » ըստ . յահուն ազդին խնդրեցի որ

դժուարութիւն չհանէ . « յանուն ազգին կը յայտարարեմ որ չնմ երթար , պատասխանեց , իմ երթալս օգուտ չունի , այլ անոնց երկուքին ալ վնաս » :

Կը զգայի որ սրոնեղութենչն կ'ընէ այս ամենը , եւ վաղի՝ եթէ զործը չյաջողի՝ ձեռքը աւելի փառա մ' ունենալու համար ինքը խոյս կուտայ երթալէ . բայց կ'ու զէ որ մեր հաճութեամբ ալ ըլլայ , որպէս զի վերջը մեռքը մեր վրայ ձկլ (ինքվինքը չքեմդ հանելու միջնոները այժմէն կը ինորդի) :

— Հայրի՛կ , ըսի , մենք ազգին առաջ պատասխանտու ենք , ձեռքերնուու եկածը պէտք է ընաներ , առիթը պէտք չէ փափցնենք , պէտք է որ երթաս :

Մտիկ շըրաւ եւ սենեակը ելաւ , այն ատեն ես ալ նարպէի ըսի որ ինքն ալ չերթայ , և պատասխանտուն երթմանան մնայ :

Զերազ զանգատնաց այս մասին , ես ալ պատասխաննեցի իրեն թէ Խրիմեան այս պատգամաւորութեան մէջ նշանակուելուն անշուշտ պատճառ մը կայ , հակառակ իրոն լեզուագէ ո չըլլատուու . արդ , որովհետեւ Հայոց խնդիրը նկատողութեան առաջ առնուու , հարկ է որ ինքն ալ ներկայ ըլլայ երկունքի մէջ գտնուու այսպիսի զվարք մը , Անդյոյ երեկոյին , այս մեծամիտ ազգին :

Ցեայոյ , հանել առունեց նարպէի վերաբեռն եւ նշանները եւ երթմանի վրայ խրկեցինք որ համոզէ . եւ երթան :

Անոնց երթալէն յետոյ ես ու Տօնաւ նըստեցանք եւ շրջաբերական մը պատրաստեցինք որուն մէջ սովոր « Եթէ Թուրքին ձեռքը պիտի թողուք գնիլ , շատ գլւ պիտի ըլլանք » , եւ սպասեցինք վերադարձուու :

Վերաբարձն շատ վնասած կերպի . Աըրդիման ներ մանելուն ըսաւ . « Օ թէ պիթօտի , ա՛լ զիր բան պէտք չէ » . նարպէի կրտ . « ամէն բան լմցերէ , մենք ելաւ մեր այսքան աշխատութեան » . Զերազ , որ փար բաներու մէջ անգամ շատ կը յաւսահատէր , լուռումունջ կը մնար եւ բառ մը չէր կրնար արտասանել :

Հաղիւ կրցայ ինքվինք բանել եւ զսպել , կարծես պիտի նուազէի . քանի՞ մը վայրիկեան յետոյ՝ սա բացարարութիւնը տուին ինձ :

Անգիւա բոլոր Սսիան պիտի պաշտպանէ ,

Կիպրոսը պիտի առնէ (Նարպէյի միծ տրտմաւթիւնը հոս է եղեր , զի այս որերս կու սինեան ըլլալու յաջողեր է , բրէնս տը կիւղինեան ։ ։ ։ ըրտէնկօթին վերի ծայրը կարմիր լաթ մը զնէլ սկսած էր եւ կիպրոսի մէջ ունեցած ժառանգութիւնը պահպան պահանջնանջելու յատեւէ ըլլալուն — ուրան համար օրը ութիր տասը նամակ կը գրէր — հիմա Անգլիացւոց անցնելուն վրայ տիտուր , ինքինքը կորոնցուցերէ) եւ Հայաստանի խօսքն անգամ չկայ : Քարաթօտորիք ըսեր է որ Թուրքը պիտի ընէ պէտք եղած բարեկարգութիւնները , բայց կանխաւ իմադինելով Եւրոպայի : Ուրիշ կողմանէ ալ իմացեր են որ Ալղպէէրի Փօրմիւլ մը պիտի ներկայացնէ վաղը Թօնկրէին Հայոց ինդույն համար . Վատինկթոն ալ սեր է որ վաղը կուցէ ներկայանայ մեր խնդիրը :

Շատ մը հեռազիրներ պատրաստեցինք եւ մանաւանաբար իմացուցինք ի Պոլիս :

27 Յունիս . — Պոլէն հեռազիր ստացանք որ Քարաթօտորիքին մնաց ըսածը կը հաստատէր եւ Վատինկթոնին եւ Սալգպիին զիմել կը պատուիրէր : Վատինկթոնին գիմելու որսչում ունինք , չուտ մը զրեցինք , եւ Զերազ տուրաւ անձամբ տուաւ հաեւ մեր Փօրմիւլը . յետոյ Սալգպիին գրեցինք եւ միասին տարինք , սկայն Սալգպիին Քոնկէի զագած ըլլալուն՝ Զերազ անմիջակես իշխան Պիզմարքի տունը տարաւ եւ գետ Թօնկրէին սկսած չըլլալուն՝ յանձներ է Սալգպիի ծառային որ ներս տարեր է :

Ես ու Զերազ երկու երիք անգամներ մը տախոն եւ յուզուած՝ սկսանք պտղուի Քոնկրէին տանը առաջ . խնդիրներ Սաստուծէն որ ողորմի բիրաւ որ անմել զոներու արինչնու եւ միթունաւոր Զալերու աղաղակին եւ ապա աշգերին արցունելով լի տուն գարձանք :

28 Յունիս . — Աս առաւուս Արքիմեանի հետ տառանձին տեսնու եցանք մեր իմուրոյն վլրայ . երկուքնուու ալ կարծ՛ը սա կիւտին մէջ յանգեցաւ թէ՝ իրաց պարագաները , մանսուանդ Եւրոպական մեծ աւելութեանց շաները արգելք եղան մեր իմուրոյն ամբողջ կարստանք , սաւակայն Սան-Աթեֆանօի գանձալութիւնը տուածին քայլ քայլ պարունակութիւնը առաջ կարման ապաւում էր , Քոնկրէին որոշումը երկուորդ քայլը պիտի ըլլար , վհասակելու չէ , այլ աշխատելու . է որ նպատակնու համինք :

թերեւե այս նպատակին շատ չուտ հաս-
նի՞ք, զի միջդներ կընան մնզ օգնել, Թօնկրէն
թուրբիոյ թողուց Հայաստանի բարեկարգու-
թիւնը, ուստի թուրբէն պէտք է պահանջնեք,
մննաւ անդ նա զմեզ դռն ընելու պարտաւոր է
եւ նոր պիսի տանի եւ միշտ համար պիտի տայ-
ներսպայի որուն հոկողոթեան տակ կը գըտ-
նուինք :

Ուստի պէտք է, բլինը, այսուհետեւ աւելիք
հոգ տանիի 1. Հայոստանի մէջ մողվիլ բոլոր
կարեւոր մարդիկ. 2. Եւ բռպայի մէջ մեզ ճանչ-
ցնել եւ պատմել Հայր եւ Հայոստանը եւ անոր
պէտք մասմանից ընկել :

Լոնտարայի մէջ ունենալու ենք եկեղեցական
կարող անձ մը, զոր օրինակ Մ. կամ Տ. Մ.,
ասոնց որն ալ ըլլայ, 300 ոսկիի պէտքը կայ
տարուան, որպէս զի ըստ բաւականի ապրին եւ
կարենան իրենց պաշտօնը կատարի միշտ յա-
րաբերժ թիւն ունենալով պաշտօնեաներու եւ
խթառափներու հիւս :

Նրիմանն Մ.ը.(1) յարմար զատկց, իսկ ևս
Տ. Մ.ը., որ ամուսնացեալ ըլլալուն աւելի յար-
մար է, բայց Մ.ն ալ արքանիք ունի, մանա-
ւանդ որ Ծուռաց հակասակ ճանչցուելուն՝ ա-
ւելի լաւ կ'ըլլայ:

Տ. - Ա. շուտ կր սորվի անդպիերէն, գործունեաց է եւ ինիլահաս. Պղլույ քաջաքականութիւնը աւելի աղէլ գիտէ եւ ազգին օգտակարը մտածելով շատ նպաստաւոր կ ըլլայ մեզաւոկից զատ՝ տեսքն ալ տեղն է եւ ինքզինքը սիրցնեու եւ լու յարաբերութիւններ կապելու մասնաւոր բնույնակեռթիւն մ' ունի :

Արքման աելցոց որ քաղաքավարութեան մէջ զարժ է, եւ Մ. Էն աւելի համակը ըլիլ, ու սրոշեցինք երկու քա ալ գրել ի Պոլիս այս մասին եւ մեր մոտածութեար հաղորդել Մանչեսթրիփ 150 սակի հազիւ կուտան. Թող Պոլիս ալ 150 սակի պատրաստէ եւ Տ. Մ. զրկուի.

Անգամ մը՝ Պոյիս հղութ ժամանակ՝ Պատրիարքը կը խորհէր Տ. Մ.-ը Մանչչեաթքը զրկել սակայն կը կարծէր թէ Գեւոնդ վարդապետացիք մը բռներ է Մանչչեաթքը որ դժուար ափսի ույա զննքը փոխեր և նթէ Գեւոնդ վար-

Դապետ ազգաւէր է, ինքը թողելու է այդ անդա
որ արժանաւոր մէկը երթայ ազգին օդտակար
ըլլայու համար ո ոսած էի :

— Պոլսէն երկար հեռազգիք մ'հեկառ. որ կը
յանձնարարէ բողոքե՛ Քոնկրէին մեր խնդիրը
նկատողութեան չառնելուն համար :

— Երեկոյին՝ Մ. Խ. Խկաւ եւ ստոյդ տես
ղեկութիւններ հաղորդեց թէ Անգլիա քՏաճ-
կառասան իր պաշտպանութիւնն տակ առած է
թէ պէտք է գոն ըլլալ , եւ արդէն շատ լաւ ե-
զաւ , ու Պոյոյց հրանժանին՝ բողոքին՝ անհու-
ըլլալը հասկցուց . Ասկից զատ հստատեց այն
մասը թէ Դուքը պարբերաբար համար ովհտ
տայ կառավարութիւններուն , եւն:

Մանրամասնաբար հետագրեցինք Պոլիս ի
բողոքը յետաձգելնիս ալ ըստինք :

Երիմանաւ աւելի ուրախ երեցու այսոր եռ ուղեց մեզ ալ ափոփել : «Անգլիոյ պահապանութիւնը լաւ հասաւ , ըստւ , զեել եւ զմեն պրեծ պատասխանառութիւնէ» :

— Նարպէց կ'ուղէ ինք երթալ Մանչովը
եւ կը խնդրէ ինձմէ որ իրեն օգնեմ։

— ۷. م. یورپریپر զմել որ դա ըլլա
Քօնկիին որոշաւմն ևս գիր գրինք առ Պիրուն
Փիլտ ուրաքանչեթին ևս չնորհակալութիան ևս
մար Չերազ ընդդիմացաւ առարկէլով թէ Պ
A.R.A.R. @

լիս բողոքել պատուիրեց , եւ առաջարկեց հարցնել Պատրիարքին :

— Երիմեան հանգստացած կ'երեւայ . թեւ մերը ծալլեր նստեր է : « Եւրոպացիք մնի մարդու տեղ չգրին » կ'ըսէ . . . Գոհութիւնն կը յայտնէ Պեղինը շրջագայած ըլլալուն եւն . . . Խոկ նարպէյ որիշ կ'երթայ մ՛ հարցներ . ի՞նչ կ'ըսէ . ի՞նչ կը գրէ մ՛ հարցըներ . ի՞նչ կ'ուզին ըրէ՝ պատրաստէ՝ , եւ ստորագրէ առանց խորը մտնելու . Մեր ճակատագիրն էր ոչ միայն գործը մտածել ճակա նաեւ գործադնելը :

Զերաղին խնդրեցի որ երկոտղ մը գրէ առ Քէմալի որ Թայմզի մէջ զատ զատ ինքնավարութիւն կ'առաջարկէ , եւն Զերազ յիշտագել ուղեց , եւ ահա Արիմեան օգնութեան հասաւ իրեն Զերազ մինչև ցարդ այցափսի ընդդիմութիւն մը յարեւած չէր . գուցէ վհատութեան արդիւնք է . հանուարաւ եւ գրել պարաւարեցայ առ է . եւ . մեր թյժերէն ալ մէյմէկ օրինակ Ներքափելով խրկեցի որ Քէմալի տայ եւ Հրատարակէ :

30 Յունիս . — Կրկին հեռադիր Պոլիսէն , որ կը պատուիրէ բողոքել :

— Օ . եկաւ եւ յանձնելու շնորհը ըրաւ մեզ Քօնկրէին մեր խնդրոյն նկատմամբ տուած սրոշման լինագիրը , զոր երկու օրէ ի վեր գրպանին մէջ պահած է եղեր . ի՞նչ փութկոտ մարդ ! ! !

— Պոլսոյ հեռազբին վրայ՝ Զերազ զնաց առ Վատինիթոն որ գարծեալ չկրցաւ ընդունիլ . միշտ ամճնքն ալ երեսնին կը պահեն մնին , գուցէ ամճնանուն . մեր գոյն ալ լաւ պնդերեսութեան կայ . Արիմեանի համար ասոնք պարապ բաներ եւ եղեր , ժամանակը անցած է եղեր . կանուխէն ի՞նչ ըրաւ : Ամօթ որ Պոլիս մեզ կիմացնէ թէ Հայաստան բառը չկայ Քօնկրէի որոշման մէջ , եւ մնիք միջոցը չինք ունեցած անոնցմէ առաջ իմանալու . ափսո՞ս որ իմ լիուզագիտութիւնն զօրաւոր չէր որ գիմումներուն մէջ ես ալ գանուէի որով գուցէ ես կը յաջողէի լաւագոյն յարաբերութիւններ ունենալ եւ տեղեկութիւններ ստանալ :

— Նամակ գրեցինք առ Վատինիթոն Հայաստան բառը լինելու եւ մեր կանոնագիրը Դրան յանձնարարէլու մասին , եւ խնդրեցինք որ գոնէ

այս մասին հոգ տանի . իրաւ է թէ օգուտ չունի , սակայն մնիք պէտք է մեր պարտականութ թիւնը կատարենք :

— Այսօրուսն հեռացիրներուն վրայ՝ աւելի տառուր եմ . Նարպէյ հրւանդ , Արիմեան իր թէֆր կը զարնէ . Զերազ միայն կը ճմիի , զի գիտէ ու կը զգայ :

— Պիքոնսփիլտի գրուելիթ գիրը ետ թողւեցաւ :

— Օ . եկաւ եւ կաորդրդում իմօսեր ոկաւ ընել , « Ես չըսէմ մի ձեզի , մնիք պաշտպան չունիք , սասանկ ի՛ըլայ , սասանկ եղաւ , յաւալիմ վիճակ և . . . » :

113 Յուլիս . — Զերազի հետ գացինք ցրուել րողոքագիրը առաջուց . երկու յամ վերջը վերջին Քօնկրէ եղաւ(1) :

— Կէս օրէ յետոյ ժամ օին կայսերական պալատ ճաշի հրատացան Արիմեան եւ Նարպէյ :

Նարպէյ « Իւրանդ եմ » կ'ըսէ , սիսկ Արիմեան չուզիր երթաւ , « ի՞նչ պիսի ընմեծ » կ'ըսէ :

Ես ալ « Կուզէք գացէք կ'ուռէք մի՛ երթաք , ըսի , հերբէ՛ք որքան ամրոցը ամիս մը մասնաւոր բաներու համար սիրա փոր հատցուցի . ի՞նչ որ քաշեցի , բաւ է » :

Սակայն թելագրեցի Ա. Պ. Եւ Արձունին որ Տիփիսի Մշակ թերթի խմբագրին հելպայրն է եւ Պերիմին համալսարանին հանգարանութեան գրոֆէսուրը (վի՛ոք Ազգին) որովէս զի երթաւ համոզեն սրբազնները եւ ճաշին երթաւ :

Երկուքն ալ համոզուեր են եւ նշանանին Կափերով պացին :

214 Յուլիս . — Ճաշի հրաբերեցինք Ֆօնիշէյ Բայրութիկի խմբագրիներէն մին որ սկիզբէն ի վեր մնիք օպասկար եղաւ եւ որուն Մ. Ա. հանցաւ Ալոր ծի եւ Արեկական պաշտօնակալութեան պատուանշանը տալ տալ : Ճաշին վրայ ստացանք Պոլսէն երկու հնուազիր որոց միով - Թուանշանագրեալ - կը պատուիրէն բողոքէն մէջմէկ օրինակ անգիբական երեւելի անձանց զգել եւ միւսով կը պատուիրէն շորոհակալ Ըլլաւ Պիւլօին եւ Պոլիս գառնալ :

(1) « Քօնկրէին վերջին նիստը տեղի ունեցաւ Ա.Ր.Ա.Ր. @ »

— Մ. Խ.ի գացնեք մնաք բարովի, ըսի բողոքնիս . « Հարկ չէր , ըսաւ , գուք անկախութիւն կ'ուզէիք թէ բարեկարգութիւն եւ յառաջդիմութիւն . ասոնք նիմա ապահովեալ են . շատ աղէկ եղաւ , շատ եղանիկ պիտի լլլայ ազգը , Անգլիոյ պաշտպանութեանէն շատ օգուտ պիտի քաղէ , եւ ձեր ուզածը Անգլիայէն պիտի ստանաք . բայց պէտք է դիմէք անոր , առաջին անդամ որ զիմէք շատ լաւ կ'ընէք . Պալս եթէ երթաք , ըսէք ասոնք իրենց որ չվարանին Անգլիոյ համակրութիւնը քրասեէ :

Ենայո հարցուցինք թէ պատգամաւորութեանը Անգլիա երթա՞յ թէ ոչ . « Երթայ ալ կ'ըլլայ , չերթայ ալ կ'ըլլայ , ըսաւ , բայց երթալը միշտ օգտակար է . միայն թէ լաւագիյն է նոր պատգամաւորութիւնն մը զրկել , որ երթայ յանուն ազգին Անգլիոյ պաշտպանութիւնը հայցելու , բաւական է որ չուշացնէք . ես ձեզ վրատանութեամբ կ'սամէ որ շատ լաւ եղաւ ազգին . մէկ կողմանէ ներողաւ , միւս կողմանէ Անգլիա պիտի պաշտպաննեն հայ ազգը :

Իւր պաշտպանութիւնը եւ բարեիսութիւնը խնդրելով հրաժեշտ առնիք :

3.15 Յուլիս . — Խրիմնան թթուած է այսօր , եւ կաոկած յայսնեց որ շատ բան մեր ուզած գոյնուվը պիտի ներկայացնենք ի Պոլիս . « սակայն , ըսաւ . ես ձեր ամէն խօսքերը յօդս կը ցնեմ» :

Յայտարարեցի իրեն թէ արգարեւ շատ նեղութիւն տուաւ մեզ զինքը Պոլոց հրահանգներուն հետեւցնելու . համար , սակայն վերջապէս հետեւցաւ . ուստի՝ ինչպէս մինչեւ ցարդ բան մը զրած չիմ՝ բայց նուպարի խնդրէն , ասկէ եռքն ալ չունիմ զրելիք եւ խօսելիք . իսգծովս կը վկայեմ թէ մեր ինդրոյն վեսող բան մը չըբինք . թէեւ պակամներ եղան , եւ զացուցի իրեն թէ գուռած լրջանակին մէջ քալել չուզերուն համար էր որ զիս կը կիցիցին :

Բարկացաւ եւ ծանր խօսեցաւ :

« Սիսալ հասկացր , ըսի , հետեւցար՝ սակայն չուզենարով :

« Եյո՛ , չուզենարով հետեւցայ , ըսաւ , նուպարը կը բանեն եւ յետոյ կը նետեն մէկ կողմ , Մ. Խ.ը կը բանեն , զանի ալ մէկ կողմ կը նետեն . ասոնք աղէկ բանե՞ր էին :

« Աստոցմէ վեսո չեղաւ , պատամխոնեցի , անոնց(1) քաջարքականութիւնը . զոր ուզգն ալ ընդունած է , պահանջնեց ուշգայէս ընել եւ արդպակէս ըրբն . պայտիսի խնդիրներու մէջ անձ պիտի նկատեմնէք :

4.16 Յուլիս . — Միկնելու խնդրոյն վրաք շատ խօսելէ յետոյ , ես ի Լոնարա մեկնելու պատրաստուեցայ , Նարպէյ ի Փարփակ երբագլ ենակ Պերլին պիտի մնար մինչեւ հինգշաբթի երեկոյ , սպասելու համար հնուազրին : որով եթէ զինքը Լոնտրա կոնչէին ճամբայ պիտի ենէք , եթէ ոչ Լոյրցիկի ճամբայ Վիեննա եւ անկից Ռումանիա պիտի անցնէք :

Նարպէյ ալ ի Փարփակ իու հեռազրիս պիտի սպասէք :

Երեկոյին Պերլինէն մեկնեցայ ի Լոնտոն՝ նոյն ալոյի ազգայինները ուն մելու եւ Անգլիոյ հետ բանելիք քաղաքականութեան եւ զրկուելիք նոր պատգամաւորութեան վրայ խորհրդակցելու . Զերազ ալ ուժ տուաւ այս գաղափարին :

7.19 Յուլիս . — Ա. , Ս. , Ա եւ Է. , համաքուեցանք . պատմեցի Պերլինի մէջ ըրածնիս . Ա.ի եւ Ս.ի հետ վիճաբանեցանք թէ բորորպէին թէ պայմանաւ պէտք է յանձնուինք . Անգլիոյ , յետոյ Է. եւս միացաւ վիճաբանութեան . եւ համաձայնեցանք սա բանաձեւով , ըսեւ Անգլիոյ թէ՝ « Հայերը գո՞ն ըրէ՝ , եւ քեզ պիտի պաշտեն՝ եթէ բորորպէին քուկդ ընեն եւ զո՞ն ընեսու » :

Ա. հարցուց թէ՝ եթէ ըսեն ինչո՞վ գոև կ'ըլլանեն , այն ատեն պատամխոնեցի . « Ինքնաւ վարութեամբ , բայց պայմանաւ որ եղանակը Պոլիս տայ :

8.20 Յուլիս . — Հեռազրեցի Խրիմնանի որ Զերազի հետ հոնարա գայ , ներկայութիւնը կարւեւոք է :

9.21 Յուլիս . — Է.ի հետ խորհրդակցեցայ մեր բանելիք եւ բանած ընթացից վրայ , երկար բանակցութիւնէ յետոյ եղած արդիւնքը գոհացուցի գտաւ . « Հայաստանի բարեկարգութիւնը առաջինն ինդիրն էր , ըսաւ , յետոյ կուգայ ինքնավարութիւնը . Բայց ամէն բանէ առաջ սոտկ վաստելու . է եւ զաւակնիս Անգլիոյ զրութեամբ կը թելու ենք . երբ Պոլիս երթաք , ըսէք որ

(1) « Անոնց ու այսինքն Պոլոց խորհրդին :

անգղիքէն լեզուն մտցնեն վարժարաններուն մէջ, բանաստեղծական բաները վերցնեն եւ դրական ու դոդի մարդիկ պատրաստեն։» Ըստ զուեցի նոր պատգամաւորութիւն մը խրկելու եւ նոր ընկերութիւն մը կազմելու զաղափարը եւ յետո հետեւեալ կէտերը որոշեցիք։

1. Անգղիոյ հետ լաւ վարուիլ եւ անոր համակրութիւնը շահիկ՝ անկէ ինդիկլով որ զմեզ գոհ ընէ, եւն։

2. Նոր պատգամաւորութիւն մը գայ ի լուսոն եւ այս մասին յարմար զատուեցաւ Մ. որ պէտք է նախ եպիսկոպոսանայ եւ համար բարձրէնթի բացուելուն։

3. Կեռող վարդապետը Մանչէսթը պահել։

4. Գրել որ Տ. Մ. եւ Գար. Արուանձտանց անգղիքէն սորվին։

5. Կաղթականաց ընկերութիւն մը կազմել ի Պոլիս, պանդուխաները իրենց երկիրը իշերկելու եւ Փոքր Ասիոյ ժողովուրդը կեղրանացնել կիրիկոյ մէջ։

6. Վիճակագրական աշխատութիւնները շարունակիլ եւ ճշգրիտ մարդահամար մ'ունենալ որքան կարելի է։

7. Յաւերնիս նախ Անգղիոյ եւ ապա Եւրոպայի յայտնել։

8. Գաւառներու մէջ կրօնքի խնդիր չնանել։

9. Դաստիարակութեան հոգ տանիլ եւ անդղիքէն ելզոն մտցնել բոլոր վարժարաններու մէջ։

10. Արդի քօմիթէն չըրուել եւ Անգղիոյ քօմիթէին հետ յարաբերութեան դնել։

11-23 Յուլիս. — Բարիդ հասայ, աեսնըւեցայ նարզէի հետ որ Պոլսէն նամակ առերէ Պատկանաքանի գործը կառդագրուելու համար Խնքն այ հետաքառով հրաման ինդրեր է Բեթէրսապորկ երթարու եւ խնդիրը վերջացնելու։

17-33 Յուլիս. — Բարիդէն կը մեկնիմ վիեննա եւ անկից Ռումանիոյ ճամբով 30 յուլիսին կը հասնիմ ի Պոլիս։

ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱՋԵԱՆ



ՄԵՅԼԵՒՆԻՑ(1)



Մ Ա Ա Դ

I.



ո՞ղ ալյամսնդ լինիս երկի, արարչութեան իլլօր արքայ, Բայց ո՞վ կապեց, ասա՛ լնծի, գլուխիդ պըսակ այդ քո ոսկեայ, Մի՞ գուցէ դու զառանցիցի միտորմնն մէջ քո կուրութեան։

Թէ ես խոնարի սարուկն եմ քո, իսկ դու տէրը իմ ինքնիշխան։ « Թոյլ տուի քեզ հաղորդ լինի գաղտնիքներիս փոքրիկ մասին, եւ դոյլ « գաճա՛ն », կածեցիր որ հասկացար ինձ ամեռլզողին։ Եւ սրբաւեամ իմ սրբոց մէջ յանդկնեցիր դու ներս մըտնել, եւ այսուեղ կարգ ու կանոնն քո սահմանել եւ լինդքըծել։ « Տըխմա՞ր, թէ որ ես կամենամ, դու՛ քար կտրած իմ երկիւղից՝

(1) Խուսօք. — Մէյլենի կեզ առուն է ուսա բանատեղի, իսկական անունն է Գևոր Ֆիլիպպովի նակուրովի։